

բոյսերը կամ որթերը՝ որ ասոնց վրայ պրլուելու սովորութիւն ունին։ Ի՞նո՞ր համար աս ծառը աղէկ հոգալուզողները՝ ամէն բանէ առաջ պիտինային որ հողը իրեն յարմար ըլլայ , ինքն ալուրիշ ծառերէն հեռու տնկուած , կամ գէթ մէկ կարգի վրայ շարուած։

Ի՞ն երկիրն որ լայն ու խորունկ փուրուած է և աղէկ բանեցուցած՝ թթենիին համար խիստ աղէկ է , և առաջ կուգայ : Ո՞ւ որ մէկը ուզէ կարգ մը թթենի տնկել , պէտք է երկու մեթք ու կէս լայնութեամք և ութառն հարիւրամեթք խորութք երկայն փոս մը փորէ , ու անոր մէջ կարգաւ տնկէ :

Յայտնի է որ աս փոսերը դեռ ձըմեռը չկոխած պէտք է փորել , ու փորելու ատեն ելած հողին վրայինը՝ փոսին մէկ կողմը դիղելու է , իսկ տակի կարգի հողը մէկալ կողմը : Տնկուելու թթենին ան կերպով կըտրած պիտի ըլլայ որ վրան երկու իրեք ձիւղ մնայ աղէկներէն , և կտրուածքը սուր դանակով պիտի ըլլայ . իսկ մէկալ մանր ձիւղերը բոլոր կտրելու մաքրելու է : Ի՞ս գործողութիւնը անոր համար չէ որ ծառին սննդարար ոյժը բոլոր բունին ու ձիւղերուն երթայ , ու աւելի հաստընան , հապա որպէս զի ձիւղերը կտըրտելով՝ տունկին բնական աճումը ուշանայ , և կամաց կամաց աճելով աւելի զօրաւոր ու պարարտ ըլլայ :

Ո՞ւթենին տնկելէն ետքը , յաջորդ տարին երկրագործը կը տեսնէ որ ամէն մէկ ձիւղին վրայ իրեք իրեք կամ չորս չորս հատ ուժով ծիլեր ելեր են . պիտինայի որ ամէն ձիւղին վրայ մէյմէկ ծիլ միայն թողու ուժովներէն , և անոր քովինները փրցընէ :

Ո՞ւ որ ծառը տկար մեծնալու ըլլայ , պէտք է տակը փորել , ու բունին քովիններու ծայրերուն ծայրերը կտրել : Տարին երկու անգամ պէտք է ծառին տակը բուսած խոտերը բո-

լոր փրցընել , բայց նայելու է որ անխոտերուն պատճառաւ հողը շատ չըփորուի :

Երկրագործին բուն աշխատելու ատենը առջի տարին է . անկէ ետքը հարկ չըլլար վրան մասնաւոր հոգ ընելու : Ո՞ւթենիին շատ մեծնալը կամ դիմանալը երկրին բնութենէն կըկախուի . որչափ որ բերրի ու պարարտ ըլլայ երկիրը՝ այնչափ երկայն ատեն կը դիմանայ թթենին :

### ՕԴՏԱԿԱՄ ԳԻՒՏ

Պատր սորբէլու դիւրէն էերպ :

Իւրակ ու թափանցիկ եղջիւրէ թիթեղը աւազով կամ թէ փոմզա ըսուած քարով շփելու է որ կարենայ գրի ու թանաք բռնել . աս թիթեղը որ և իցէ գրի օրինակի վրայ դնես նէ՝ տակի գրերը որոշ կ'երենան . ուստի տղան ան գծերուն վրայ գրիշը շարժելով ու գրելով ձեռքը կը վարժի բարակ ու հաստ տեղուանքը հանելու , և քիչ ատենուան մէջ աղէկ մաքուր գիր կըսորվի :

Եղջիւրէ թիթեղը գրերով երբոր եցուի , ջրով սրբէ ու նորէն տուր տղուն որ գրէ : Ո՞ւ որ քիչ մը թանաքի նշան մնայ վրան , կընաս փոմզայով շփել որ բոլորովին անցնի :

Ի՞սպէս երկար ատեն կը դիմանայ աս եղջիւրը առանց կոտրելու , և թուղթի ծախքէն ալ կըխալսի մարդ :

Ի՞ս գիւտս լըռուա գաղղիացին

գտաւ , որ Փարիզի գպրատանց մէկուն մէջ գրի վարժապետ է :